

ՈՍԿԻ ԲԱԺԱԿ

(ԾՆՈՒՆԴԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՒՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

1928

85

Ռ-47

Ո-47

ՈՍԿԻ ԲԱԺԱԿ

(ՄՆՈՒՆԴԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)

Ծնունդի նախորդ գիշերն էր, դուրսը ցուրտ, ներսը տաքուկ: Վառարանին մէջ կը ճարճատէր կրակը, որու առջև հաւաքուած էր ամբողջ ընտանիքը:

«Հայր, պատմութիւն մը պատմէ մեզի,» ըսաւ տղայոց մին, տասներկու տարեկան:

«Ձեզի պատմած եմ Ոսկի Բաժակին պատմութիւնը,» հարցուց հայրը:

«Ոչ,» պատասխանեցին բոլոր տղայք:

«Ուրեմն պատմեմ,» և սկսաւ հետեւեալը:

Իմ տղայութենէս երկար, երկար ժամանակ առաջ Սաքսըն անունով թագաւոր մը կ'ար, որ կը բնակէր Սաքսոնիոյ մէջ: Երկայնահասակ, ուղղաբերձ, ուժեղ, գեղանի ու սիրուն էր, ինչպէս ըլլալու էր Սաքսոնիոյ թագաւոր մը: Անոր կապոյտ աչքերն առատ իր մօրուքին վերև բարի և անոյշ նայուածք մը ունէին անտառի ծառերուն գագաթներուն վրայ նայող ամառնային լուսնին նման:

Սաքսըն թագաւորը երբ, իշխան էր դեռ, ուսուցիչ մը ունէր, որու անունն էր Մարթին Ֆոն Հըվ: Մարթին շատ խելացի մարդ էր: Իշխանին կը սորվեցնէր ինչ որ գիրքերու մէջ կար և աւելի իսկ: Կը սորվեցնէր անոր թէ ինչպէս ապրելու է, ինչպէս ծախսելու է իր դրամը, և ինչպէս բաշխելու է զայն: Եւ



Q. 63245-67

Տպագր. Յ. Մ. Սիթեմև

այս շատ կարեւոր էր, վասն զի իշխանը ծախսելու և բաշխելու շատ բան ունէր: Մարթին սորվեցուց անոր իմաստուն շատ խօսքեր ու առածներ: Անոնցմէ երկուքը միայն կը յիշեմ, «Ամենամեծ նուէրն այն է որ յօժարութեամբ կը արուի» և «Սէրը ոսկիի կը փոխէ նուէրը»: Մարթինի առածները, ինչպէս կը կոչուէին անոնք, ամբողջ արքունիքին մէջ ծանօթացան:

Իշխան Սաքսըն բոլոր սրտով կը սիրէր իր ուսուցիչը, Մարթին Ֆոնն Հըվ, մինչև այն դժբախտ օրը երբ Մարթին գայն յանդիմանեց անոր մէջ խօսքին կամ արարքին համար: Եւ, իր հօր հաւանութեամբ, բռուն բարկութեան մէջ անդթօրէն վտարեց գայն արքունիքէն:

Մարթին ժամանակ մը մօտակայ բնակարանի մը մէջ հաստատուեցաւ, յուսալով որ իշխանն իր բարկութեան յազթելով՝ դարձեալ ետ կը կանչէ զինք: Իայց երբ չաբաթներ և ամիսներ անցան և իշխանը չզոյճաց ու չկանչեց զինք, փոխադրուեցաւ թագաւորին իշխանութեան սահմաններուն մէջ գտնուող ամէնէն հեռու քաղաքը: Պգտիկ դպրոց մը բացաւ հոն և սկսաւ մանչեր և աղջիկներ կրթել: Սորվեցուց անոնց ճիշտ նոյն իմաստուն բաները, զորս իշխանին կը սորվեցնէր, այսինքն թէ ի՛նչպէս ապրելու են, ի՛նչպէս իրենց դրամը ծախսելու են և ի՛նչպէս բաշխելու են զայն:

Քիչ յետոյ փոքրիկ մանչ մը ունեցաւ, զոր Լուզվիկ անուանեց — Լուզվիկ Ֆոնն Ֆըվ: Մարթին մասնաւոր հոգ տարաւ իր զաւակին կրթութեան: Սորվեցուց անոր ինչ որ գիրքերու մէջ կար և աւելի իսկ — թէ ի՛նչպէս ծախսելու է իր դրամը և ի՛նչպէս

բաշխելու է զայն: Եւ շատ կարեւոր էր այս, վասն զի տղան շատ քիչ բան ունէր ծախսելու և բաշխելու: Տունը շատ մերկ էր, սեղանը շատ բան չէր ունենար իր վրայ, և իրենք բնաւ քանի մը դահեկանէ աւելի պղինձ դրամ առձեռն չէին ունենար պահելու կամ ծախսելու: Մարթին փոքրիկ Լուզվիկի սորվեցուց մասնաւորապէս սա առածը.

Սերը ոսկիի կը փոխէ նուէրը,

Այսպէս կը վճռէ հին իսխասունը:

Վերջապէս Մարթին սաստիկ նեղուեցաւ Իշխան Սաքսընի կարօտով, որ հիմա Թագաւոր Սաքսըն եղած էր: Ուստի դարձեալ փոխադրուեցաւ անոր քաղաքը և խեղճ բնակարան մը վարձեց քաղաքին դրան ճիշտ դրսի կողմը:

Մարթին շատոնց հերած էր թագաւոր Սաքսընի, և արքունիքի վերաբերեալ բոլոր պատմութիւններուն մէջ զորս փոքրիկ Լուզվիկի պատմած էր՝ իշխանին բարի խօսքերուն ու գործերուն վրայ միայն խօսած էր: Ուստի Լուզվիկ սորված էր շատ սքանչունալ թագաւորին վրայ:

Օր մը, երբ Լուզվիկ փողոցին անկիւնը կը կենար իր հին ու մաշած վերտրկուն հագած, թագաւորն անցաւ, և Լուզվիկ բարեւի կեցաւ: Թագաւորն անոր դատնալով խոնարհութիւն ըրաւ և ժպտեցաւ: Այն ատեն Լուզվիկ բոլոր իր սրտով սիրեց զայն: Եւ շատ աղէկ ըրաւ, վասն զի թագաւոր Սաքսըն բոլոր իր ժողովրդին սիրելի էր: Ան մեծնալով շատ պատաճեռն, պարտաճանաչ, բարի և ուղիղ թագաւոր մը եղած էր:

Շատ չանցած՝ թագաւորը ծանոյց թէ ծովային

երկար ճամբորդութիւն մը պիտի ընէ, և արքունի ընդունելութեան օր մը սրտեց, որպէս զի հպատակները գան, իրենց յարգանքները մատուցանեն և հրաժեշտ առնեն: Լուզվիկ ալ ներկայանալու արտօնութիւն խնդրեց ու ստացաւ:

Սակայն ի՞նչ պիտի տանէր թագաւորին: Լուզվիկ շատ աղէկ գիտէր թէ, շատ վայելու է, թէեւ ոչ անհրաժեշտ, որ թագաւորին ներկայացողը նուէր մը տանի: Բայց Լուզվիկ ի՞նչ կրնար տալ թագաւորին:

«Միայն մէկ պղինձ դրամ ունիմ, հայր,» ըսաւ իր հօր: «Ի՞նչ կրնամ անով գնել որ թագաւորին տալու արժանի բլլայ:»

«Յիշէ, Լուզվիկ, 'Ամենամեծ նուէրն այն է որ յօժարութեամբ կը տրուի:»

«Մերը ոսկի կը փոխե նուէրը.

Այսպէս կը վճռե հիւն ինասուելը:»

Լուզվիկ այդ քաղաքին ամէն վաճառատան ցուցափեղկերը դիտած և միտք պահած ըլլալու է իւրաքանչիւրին մէջ գանուած ամէն բան, վասն զի շատ անգամ դիտեց այն ցուցափեղկերը որպէս զի տեսնէ թէ ի՞նչ կրնայ գնել իր փոքրիկ գումարով: Եւ որչափ նայեցաւ, այնչափ դժուարին գտաւ որոշել թէ ի՞նչ գնելու է: Եւ, ինչպէս յաճախ կը պատահի, երբ մարդ երկար ժամանակ աշխատի յարմար բանը գնել, գնեց ինք շատ տարօրինակ բան մը—թիթեղեայ փոքրիկ գաւաթ մը: Սակայն փայլուն էր և դրսի կողմը թագաւորին պատկերը կը կրէր: Լուզվիկ սիրեց զայն և խորհեցաւ թէ թագաւորին հաճելի պիտի ըլլայ: Լուզվիկ դեռ պզտիկ և այնչափ պարզամիտ էր որ խորհե-

ցաւ թէ թագաւորը թերեւս ծալաւի իր երկար ճամբորդութեան մէջ և թիթեղեայ այդ փոքրիկ գաւաթէն խմէ: Առաւ կտոր մը թուղթ և գրեց անոր վրայ,

«Թագաւորին, սիրով խորիւն

Լուզվիկ Յոն Էլվ ի՞նչ ծառայիլն:»

Եւ դրաւ գաւաթին մէջ, Ապա թուխ թուղթի մէջ փաթթելով դրաւ զայն իր գրպանը և պալատ գնաց:

Երբ հոն հասաւ, մեծ լորտեր ու աիկիւններ տեսաւ, որոնք գոյնզգոյն ու թանկագին հագուստներ հագած վեր կ'ելլէին պալատան մարմարեայ ճերմակ սանդուխին աստիճաններէն: Պահակներն արհամարհանքով նայեցան հին ու մաշած վերարկուով պզտիկ տղուն, մինչ սանդուխէն վեր ելլելով քալեց իրենց մէջտեղէն ու անցաւ այն դռնէն որ մեծ ընդունելութեան սրահը կը տանէր:

Լուզվիկ ամբողջ կեանքին մէջ երբեք այդքան գեղեցիկ բան տեսած չէր: Տախտակամածը ձիւնի պէս ճերմակ էր, պատերն օթոցներով ծածկուած էին և պատուհանները ծիրանեգոյն վարպոյրներ ունէին: Սրահին ծայրը թագաւորը բազմած էր ոսկեծոպ ծիրանիով ծածկուած գահաւորակի մը վրայ: Հագած էր ոսկի երիզով ծիրանի պատուածան մը: Իր քով կը կենային անձնապահ զօրականներ, ծառաներ ու պատգամաւորներ: Այլ կողմը կար մուկետիկ մը, ճախ կողմը քարտուղար մը և քարտուղարին քով գրագիր մը:

Մինչ մարդիկը կ'անցնէին, մուկետիկն անոնց անունները կը ծանուցանէր, իսկ քարտուղարը կ'ընդունէր ու կը ծանուցանէր անոնց նուէրները: Ամէն նուէրի՛ թղթիկ մը կցուած էր տուողին անունը և բարե-

մաղթութեան կամ աղերսի քանի մը բառ կրող: Գարտերուն վրայ գրուածներէն կրնայիք հասկնալ թէ շատեր իրենց նուէրները բերին յուսալով թէ ի փոխարէն բան մը պիտի ընդունին: Գրագրին պարտականութիւնն էր այդ քարտերը կարգալ թագաւորին: Այսպէս մինչ մարդիկը կ'անցնէին, մունետիկն անոնց անունները կը կարդար, քարտուղարն անոնց նուէրները կը ծանուցանէր, իսկ գրագիրն անոնց քարտերը կը կարդար թագաւորին:

Շատ էին անցնողները:

«Վորտ Աւելի-կ'ուզեմ», ծանոյց մունետիկը:
«Մետաքս թաշկինակ», ըսաւ քարտուղարը:
Եւ գրագիրը կարգաց թագաւորին,

«Հանքերուքեանք կ'սպասեմ
Վերադարձին իմ տեղը,
Թերեւս պաշտօն սայ ինձ ջոջ»:

«Տէր Շնորհ-Խնդրող», ծանոյց մունետիկը:
«Արծաթ ափսէ», ըսաւ քարտուղարը:
Եւ գրագիրը կարգաց գրուած քարտը,

«Թագաւորեմ վարձք ճեմ խնդրեմ,
Հանի քերեւս զիս շորս ընկը»:

«Տիկին Փայլատէր», ծանոյց մունետիկը:
«Գոհարազարդ տուփ լուցկի», ըսաւ քարտուղարը:
Եւ գրագիրը կարգաց,

«Շատ յոյսեր ունիմ,
Բայց անկասկեմ
Է որ մը պարկ
Թագաւորիս հետ»:

«Տիկին Որդեսէր», ծանոյց մունետիկը:

«Քանդակազարդ սուր», ըսաւ քարտուղարը:
Եւ գրագիրը կարգաց,

«Սոյն քարտով կ'աղերսեմ
Ընդունի՞ր զաւակներս
Անձնապահ գունդիդ մեջ»:

«Պ. Մեծահարուստ», ծանոյց մունետիկը:
«Ոսկեզօծ դաւաթ ջերմօղի», ըսաւ քարտուղարը:
Եւ գրագիրը կարգաց,

«Երբ քազաւորը դառնայ,
Պիտի յիշե զիս, յուսաւ»:

Այնքան շատեր կային կարգին մէջ որ չեմ կրնար ամէնուն անուններն յիշել կամ անոնց նուէրներն յիշատակել: Յայտնի կը տեսնուէր թէ թագաւորը շատ յոգնեցաւ և երբ կարգին բուն ծայրը հասաւ, ուր էր Լուզվիկ, թագաւորն իր քով կեցող պատգամաւորներէն մէկուն կը խօսէր: Չտեսաւ Լուզվիկի անցքը: Մունետիկն արհամարհանքով անտեսեց հին ու մաշած հագուստով տղան և յանձն չառաւ անոր անունը ծանուցանել: Քարտուղարը չծանոյց անոր նուէրը, մինչև իսկ չտուաւ գրագրին: Առաւ ու ետին կեցող ծառային նետեց զայն անփութօրէն:

Լուզվիկի սիրտը կոտրեցաւ: Մունետիկը չէր ծանուցած անոր անունը: Քարտուղարը չէր ծանուցած անոր նուէրը: Մինչև իսկ չէր տրուած գրագրին և թագաւորը ընաւ պիտի չտեսնէր: Նետուած էր այն և պիտի մոռցուէր: Եւ ամէնէն գէշը սա էր որ թագաւորը չէր տեսած անոր մինչև իսկ անցքը: Տղուն առաջին մտածումն եղաւ փախչել սրահէն որչափ արագ որ կրնար: Սակայն սրահն այնքան փառաւոր էր

որ դիւթուեցաւ տղան : Կեցաւ հոն ու . դիտեց գեղեցիկ սրահը , դիտեց թագաւորը , և մտիկ ըրաւ խօսակցող լորտերուն ու տիկիներուն :

Երբ թագաւորը տեսաւ թէ եկողներու շարանը վերջացաւ և այլեւս ուրիշ եկողներ չկան , ոտք ելաւ և քանի մը բառ խօսեցաւ իր հպատակներուն : Մտաւ թեց որ մեծ ուրախութիւն , առողջութիւն և երջանկութիւն վայելեն իր նաւարկութեան միջոցին : Եւ ըսելով թէ ուրախ պիտի ըլլայ զիրենք ողջունելով իր վերագարծին ,

«Գաւաթ մը ,» գոչեց պատգամաւորին , որպէս զի խմէ անոնց արեւշատութեան համար :

Ծառան ափսէ մը բերաւ ոսկի բաժակով : Թագաւորն անուշադրութեամբ առաւ բաժակը , յետոյ զննեց զայն խորին հիացմամբ : Ամէնէն գեղեցիկ ոսկի բաժակն էր այն զոր երբեք տեսած էր : Չէր կրնար իրն ըլլալ : Այդպիսի բաժակ չունէր ինք , և սակայն իր պատկերը կ'ար անոր վրայ : Շփոթեցաւ քնաց : Ապա ծառային դարձաւ և բացատրութիւն պահանջեց :

«Ուրիշ⁶ առիւր այս գաւաթը :»

«Վեհափառ , ներկաներէն մէկուն նուէրն է :»

«Ի՞նչ է անոր անունը :»

«Լուզվիկ կարծեմ , տէր իմ : Չեր վեհափառութիւնը պիտի գտնէ զայն բաժակին մէջ :»

Թագաւորն հանեց կտոր մը թուղթ , որու վրայ գրուած էին սա բառերը .

«Թագաւորին , սիրով խորին

Լուզվիկ Ֆոն Հըվ իւ ծառային :»

Նշան ըրաւ մունետիկին , և մունետիկը գոչեց

բարձրաձայն , «Լուզվիկ Ֆոն Հըվ : Թող յառաջ գայ , թագաւորին առջև :»

Լորտեր ու տիկիներն այս և այն կողմ նայեցան յուզմամբ և հետաքրքրութեամբ , որպէս զի տեսնեն փառաւոր այն մարդը որ այնքան թանկագին նուէր մը մատուցած էր : Բայց ոչ ոք չարժեցաւ իր տեղէն :

Թագաւորը դարձեալ նշան ըրաւ մունետիկին : Երկրորդ անգամ գոչեց մունետիկը . «Լուզվիկ Ֆոն Հըվ , կամ անոր ծառան : Թող յառաջ գայ , թագաւորին առջև :»

Լորտերուն ու տիկիներուն աչքերն այնքան վեր ուղղուած էին որ չտեսան փոքրիկ Լուզվիկը մինչև ան ճիշտ գահաւորակին առջև հասաւ : Ո՛րքան փոքր ու անպաճոյճ կ'երեւէր , մինչ կը կենար ծիրանի ոսկեհուռ պատմուճան հագած բարձրահասակ մեծ թագաւորին առջև :

Լուզվիկ այլայլեցաւ :

«Ի՞նչ է անունդ ,» հարցուց թագաւորը , վստահ թէ ծառայ է ան :

«Լուզվիկ Ֆոն Հըվ , Վեհափառ :»

«Լուզվիկ Ֆոն Հըվ : Եւ այս քո՞ն նուէրդ է ինձի :»

«Ոչ , Վեհափառ : Սխալ մը կայ իմ նուէրս էր թիթեղեայ փոքր գաւաթ մը , շատ փոքր—փայլուն գաւաթ մը :»

Թագաւորը դարձեալ իր ծառային նայեցաւ բացատրութիւն պահանջելու համար :

«Նոյնն է , Վեհափառ : Ես առի զայն քարտուղարին ձեռքէն , քարտուղարն ալ առաւ այս տղուն ձեռքէն :»

Լուդվիկ վստահ էր թէ սխալ մը կար, և շատ նեղուհեցաւ :

«Դուն կ'ըսես թէ քու անունդ Լուդվիկ Փոնն Հըփ է,» հարցուց թագաւորը ծանր ծանր խօսելով :

«Այո, Վեհափառ :»

«Եւ հօրդ անունը :»

«Մարթին Փոնն Հըփ, Վեհափառ :»

«Մարթին Փոնն Հըփ,» կրկնեց թագաւորը հաճոյքով :

«Իսկ գործը :»

«Ուսուցիչ է, Վեհափառ :»

«Ո՞ր կը բնակի :»

«Թագաւորին Դրան դրսի կողմը, Վեհափառ :»

Թագաւորը դարձաւ իր պատգամաւորին :

«Անմիջապէս կանչէ զայն : Ըսէ թէ թագաւորը կը հրամայէ գալ : Աճապարէ :»

«Եւ կ'ըսես,» ըսաւ թագաւորը՝ նորէն Լուդվիկի դառնալով, «թէ դուն թիթեղեա՞յ գաւաթ տուիր գըրագրին :»

«Փոքրիկ թիթեղեայ գաւաթ մը, Վեհափառ :»

«Եւ այս բաները—

Թագաւորին, պիտոյ խորին

Լուդվիկ Փոնն Հըփ իր ծառային—

դո՞ւն գրեցիր ու գրիր գաւաթին մէջ :»

«Այո, Վեհափառ :»

Թագաւորն իր ձեռքը ճակտին տարաւ՝ բան մը յիշել ջանալով : Ապա կարծես յիշեց ուղածը և սկսաւ ծանր ծանր կրկնել, վասն զի քսան տարի է ի վեր լսած չէր—

«Մերը ոսկիի կը փոխէ նուէրը,

Այսպէս կը վճռէ հին ինստումը :»

«Կը հասկնամ,» ըսաւ : «Պարզ է : Գու հայրդ սորվեցուց զայն ինձի շատ տարիներ առաջ :»

Պատգամաւորը վերադարձաւ իր հետ բերելով Մարթինը :

Թագաւորն իր ձեռքը Մարթինի տուաւ և լրջութեամբ ու սիրով խօսեցաւ անոր :

«Ահաւասիկ,» ըսաւ, «ամէնէն իմաստուն մարդը զոր գտայ իմ երկրիս մէջ :»

Ապա հրամայեց որ Լուդվիկ թագաւորին մատուցուակ ըլլայ, իսկ հայրը՝ դեռատի իշխանին ուսուցիչ :

Լուդվիկ հաւատարմօրէն ծառայեց թագաւորին մինչեւ թագաւորը բոլորովին ծերացաւ : Յաճախ անոր տարաւ այս ոսկի բաժակը զոր ինք տուած էր, և թագաւորն յաճախ այդ բաժակէն խմեց :

Երբ թագաւորը շատ ծերացաւ, օր մը իր քով կանչեց Լուդվիկը և անոր տուաւ ոսկի բաժակը : Պիտի պահէր զայն որչափ ապրէր, և յետոյ տար իր աղայոց, անոնք ալ իրենց աղայոց, որպէս զի գիտնան թէ թագաւորը ո՞րքան կը սիրէր իրենց հայրը և մեծհայրը : Գաւաթին մէկ կողմը խորաքանդակ գրեց սա բառերը .

«Առ Լուդվիկ, Սախըն Թագաւոր,

միւս կողմը մէկ տողի վրայ,

«Մերը ոսկիի կը փոխէ նուէրը :»

Հոս վերջացաւ պատմութիւնը : Տղայք յափշտակուած էին բոլորովին : Տասը տարեկան տղան դարձեալ խօսք անոնելով, հարցուց, «Հայր, ի՞նչպէս ոսկիի փոխուեցաւ թիթեղեայ գաւաթը :»

«Խորհո՛ւրդ,» պատասխանեց հայրը : «Այդ պիտի բացատրուի Աստուծոյ Խօսքով :»



«Ազգային գրադարան»



NL0376087

255

97